

նիս տեսուց է իրկու տարի վերջը Ամառնեռու կաթուղիկոսին հետ՝ իր քարտուղարու էլլիս կաթիածին գնաց եւ Ռուսահայոց հետ սերտ յարաբերութեան մէջ մտաւ: Քիչ մ' աւքը արդէն Կոռուպէ, ամսամթերթին իրա գործօն անդամը Կովկասի մէջ անուն հանեց: Իւր յօդուածները մեծաւ մասամբ ազդացն ինգիբոներու վրայ էին կամթարդմանութիւններ: բայց Աշխատակութեան արժանի է Գարեգին Սրուանձտեանց, Կոչուածողակարութիւնը, զօր ոտանաւոր չափով գրած է եւ այսօր գրեթէ արժէք ըստնի: Կոռուպէ գարգրելն ետքը (1864) Ազարբեկ ու Պայխ գարձաւ, ուր կիսում Հյուսաբարձր ամագիրը, որ հազի՞ մասմայ կեանք մունացաւ: Այսուհետեւ իրրեւ պետական քննիչ շընթեցած Հյուսատանի շատ մը վայրերը: Պոլիս գառնայն իր լը լըագրական ասպարհուզը մտաւ եւ աշխատակցեց զանազան թերթերու: Ուիր շին տասը տարիները գրեթէ անձանօթ կեանք մ'անցուց, զեալիլով Աւուում Հյայց պատմութեան, անուն երկասիրութեամբ, որ ինչպէս Ա Ըլպայաձեան գեղեցիկ կըսէ, «Աչքի առջև ունենալով ասկէ քանի մը տարի յառաջ ոզմիրեանց Յանձնառողջին Ներկայացուցած կիրկեան շընանի պատմութիւնը, որ չվարձատրուեցաւ իւր աւանդական ոժին եւ քննակն ողիէ զուրկ ըլլալուն համար, եւ ծանօթ ըլլալով իւր հանմանի ըմբուռն մերուն եւ հայրենամզապան գտուամերուան, — որով միշտ Հայերն անմէրի պանչերի եւ ափաբար ազդ մը կը ճնանչար — չենք կարծեր թէ մեծ արժէք մ'ունենայ:» Այս գործէն զատ ունի գեռ մէկ երկու աստիպ գրուածքներ: Մարգոս Ազարբեկեան իւր մահկանացուն կնքեց անցեալ տարւոյ Օգոստոս 4ին (Հ. Տ.) Ա. Պոլոյ մէջ:

Եղիս Տէմբրձիպաշեան ծանօթ հրապարակագիր, բանաստեղծ եւ փիլոսոփայ, ծնած է Խասպիւլ (8 Մայիս 1851). ուսման ընթացքը աւարտելեն վերջը, մոռա լրագրական ասպարէզը: Ավայս ծննդաց կամքին հնագանգելով թողուց Պոլիսը եւ Մարտիլիս գնաց (1874) Ecole de Commerce ընթացքը կատարելու համար: Քիչ մ'ետքը թողուց ակամայ ընսրած կուորտ եւ գարձաւ Պոլիս հետեւելով գրականութեան (1876): Մինչեւ աթուունական թուականներուն վերջիր բազմաց լուսաւութիւն յօդուածներով՝ լրագրական աշխարհի մէջ մեծ անուն հանեց, բայց Քանդականային շասաթնմեր աւ յարցու Տէմբրձիպաշեան ամեռող կեանքը անցուց հոգեւ: Հետեւ հետեւ անունը թիւական է, ու անձնագիրը պահպան է:

Առաջանան փորձերէ կերպէ՝ կրցաւ յաջողցնել եւ
զրաւ տալ իւր տանշանիքներուն (Յ Յուլիս 1908):
Տէմիք ճիշգավաշեան իր գրագէտ ու հրա-
պարակագիր մեծ անուն վասարկած է. կրտսոն
տարի անընդհատ աշխատակցած է զանազան
գրական ծածկանուններու տակ, ինչպէս. Գրատէր
Առող, Մելանիա, Ազատախոհեան եւն: Հրա-
տարակութիւններէն յիշենք ՚Տետևեանըրբ-
ունոր կեանքու. Ա. Ազգային լեզու (Կ. Պոլիս
1879). “Փիլիսոփայական բառարան ժողովր-
դական”, (Անդ 1879, Նախափորձ եւ 1880,
փորձ). “Կրթական ինդուցիոն վայայ”, (Անդ 1880);
“Գրապանի բառարան գաղղ. հայ. ու ապ. 1891);
“Գրապանի բառարան հայ. գաղղ. (1894) եւն:

Հ. Հ. Հ.

4. “ԵՐԱՐԱԾ ԽԱՍՏՈՒՐ Է

Մեծ համբուլ կը նկատէինք Եջմաննի
“Արարատ, թերթին զարգացում ու յառաջա-
գիմութիւնը Գարեգին Վեպ. Ցովեկիթին
խմբագրութեան օրով: Ոչ միայն արտաքին
պատկերը այլ եւ ներքին բովանդակութիւնը
լուրջ կերպարակ մը ստացած էր. կանոնաւոր
դրագիր եւ առաջադիմեալ նպատակ եւ ուղղու-
թին սկսած էր տիրել: Ցաւով կը լսնեմ
գիտնական վարդապետին նցն պաշտօնէն ելլիքը
բայց մէկալ կողմանէ կը յուսանք, մէտ յաջորդ
ինքարագիրը Մատթեոս Վեպ. իւր Նախորդին
պակասը գգ ային չ'ըներ:

բՈՎԿԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՆԵՐՆԱԿՐԱՎԱՆ – դ ՀՅՈՒԺԻԿԱ ԳԻՐՎԵՐԱՆ (պատկերա-
գարդ). 1: - ՄՈՐՁԱԳԱՆ + 6:
ՊԱՑՄԱԿԱՆ – ԲԻՐԱՆՇՈՒՆ Եւ ՊԱՐԱԿԱՍՈՒՆ. 8: -
ԿԻՐԻՉԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՆ ՎՐԱՅ. 14:
ԳՐԱՆԱՆ – ՈՂԵՐԱԳՈՄԹԵԱՆ ԽՈԴՐՈ ՄԱՓԻՒ. 21:
ՏԵՂԱՐԿԱՎԱՆ – ԾՐԱՐՈՒՀՈՎՐ ԵԽԵՐԸ. 24:
ԱՅԼԻՆՎԱՐ – 1. 1907 Եւ 1918 ԼՈՒ ԽԵՎԱՅԻ ԽԵՎԵՐԻՆ
թերթօնք. 27: - 2. ՀԱՅՈՆ ՄԱՐԿ ՓԵՐ ԿԱՐՈ ՏԱՅԻ
ԱՐԵՎԵԼԻԱՆ ԳԱՎԱՊԱՐԱՊԱՐԱՊԱՐՈՎ. 30: - 3. ԶԳԱԿԻ
ԿՐՈՒՏԱՄՆԵՐ. 31: - 4. «ԱՐԱՐԱՄՈՒ ԱՄՆԱԳԻՒՆ» 32:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՐ ՊԱՏԱԽԱԴԱՑՈՒ ԽՄԹՑԿԻՐ
Հ. ԱՐԳԱՎԵԼ Վ. ՊԱՐՈՒՅ